

Շատ անգամ ընդօրինակողներու անմեղ կամ դիտուեմաւոր փոփոխութիւնները յաջորդական օրինակներու մէջ կը բարդուին: Օրինակ, վեցերորդ դարուն «սրբագրուած» ձեռագիր մը, յաջորդ դարուն գրիչ մը կ'ընդօրինակէ դայն, առանց գիտնալու թէ այդ «ճշգրտեմերու» ենթարկուած է, և թերևս իր կարգին ալ կը սրբագրէ: Դար մը վերջ, խղճամիտ ընդօրինակող մը, որ վճռած է իր կողմէ որ և է փոփոխութիւն կամ սրբագրութիւն չկատարել, պիտի օրինակէ երկու անգամ փոփոխութեան ենթարկուած օրինակը, որպէս չեղինակի իսկական գործ, առանց գիտնալու թէ օտար մատ խաղցեր է:

Աւստի երբ հին մատենագրի մը գործը քննելու կը ձեռնարկենք, որը հարիւրաւոր տարիներու ընթացքին հարիւրաւոր, թերևս հազարաւոր ընդօրինակողներու ձեռքէն անցեր է, մենք երբեմն ծանրակշիռ սխալ մը կրնանք գործել չեղինակին վերագրելով պարբերութիւններ, որոնք իրականին մէջ ուրիշներու կը պատկանին:

Այս վտանգը մասնաւորաբար և բացառապէս գոյութիւն ունի երբ քննուելիք գործը պատմութեան զիրք է: Առաւելապէս պատմութեան և աշխարհագրութեան վերաբերեալ ձեռագիրներն են, որ աւելի շատ ենթակառայ են փոփոխութիւններու, կամ յաւելումներով և կամ յապաւումներով:

Ու այդ աւելի քան ճիշտ է Խորենացիի պարագային:


Որ այդ ուրիշներէ խմբագրուած է մի քանի անգամներ, ինչպէս Նիկոլա Մատ կը կտրծէ, ընդունուած է շատ բանասէրներէ: Վատհօրէն կարելի է բնէ թէ Խորենացիի Պատմութիւնը, Բաղրատունեանց փառքի հասնելու օրերուն ենթարկուած ըլլալու է նոր խմբագրութեան մը, որը կը բացատրէ շատ մը նկատելի զարտուզութիւններ Պատմագրքին մէջ:

Խորենացիի քննադատներու Հարուածային Գումարտակը, քաջ գիտնալով հանդերձ վերոյիշեալ երևույթները, քաջարար անգիտացան գանձք, և իրենց ի սկզբան առաջադրած առեղծուածը, շնորհիւ իրենց ազնեցուցիչ մտամարզանքներու, Լաբիւրինթոս գործած, սպառեց իրենց աւելը, որ արժանի էր բանասիրական աւելի արգիւնաւոր ուսումնասիրութեանց մէջ փայլելու:

ՀՐԱՆԴ Ք. ԱՐՄԷՆ

(Շարունակելի՛ 2)

ԳԻԼԳԱՄԷՇԻ ԴԻԻՑԱԶՆԵՐԳՈՒԹԻՒՆԸ



Դ Ի Ի Ց Ա Ջ Ն Ե Ր Գ Ո Ւ Թ Ե Ա Ն

Գ Ա Ղ Ա Փ Ա Ր Ա Կ Ա Ն Կ Ա Ռ Ո Ւ Ց Ո Ւ Ա Մ Ք Ը

Մտածուի երկու բուեոններ կը հաւասարակշռեն քերթուածին զնայքը: Առաջինը՝ անմահ յիշատակ մը կտակելու փառասիրութիւնը. երկրորդը՝ մահուան անխուսափելիութիւնը:

Ա. — Գիլգամէշի հրայրքոտ տենզը՝ արկածախնդրութիւններու վտանգը հեղինոզ քաջարտութեամբ, կը բխի իր նիւթական ճղճիմ եսը նուաճելու կրծող մտահոգութենէ մը: Գերազանցել երկրաւորին գետնաքարշութիւնը, երկնաւորին ճախրանքով վեհաուլաց: Արքայական կենցաղի մեղկացուցիչ կապանքները կ'ուժաթափին կաշկանդելու լայնածաւալ ընդդրկումները իր գաղափարատենչ հողին: Գերման ցեղապաշտներու, ու մասնաւորապէս «գօրութեան կամքի» իմաստասէր՝ Նիցչէի ubermenschը՝ «գերմարդը», Քրիստոսէ երկուքուկէս հաղարամեակներ առաջ, Տիգրիս-Եփրատեան հովիտի բնակիչը մարմնաւորած էր դայն, սխրագործութիւններով օժուել Գիլգամէշի անձին մէջ: Zarathustra-ի հեղինակը, կը զուգակշռէ գերմարդը մարդուն, մարդը կապիկի հաւասարի աղերսով: Մարդը ուժական գոյութեան մը թափը կը ներամփոփէ իր մէջ: Նաւահանգստի մը ժամանման կայական մեռելութիւնը չի ներշնչեր, այլ կամուրջի մը նուաճելութեան յաւաքխաղացքը: Գերմարդուն նըկարագիրը բնորոշող զիծեր: Բուռն հաւատ մը, պաշտամունքի պատրաստակամ գոհութեամբ, վտանգները վհատեցնող: Գիլգամէշ իր աննկուն կամքովը արտասովոր ճիգեր արձանագրելու «անջնջիլի հեռքի» մը սիրոյն, կը գերմարդանայ՝ զիւցաղներգութեան սճով՝ կ'աստուածանայ, որովհետեւ իր երկու երրորդը աստուած էր, իսկ մէկ երրորդը մարդն:

Բ. — «Երբ աստուածները ստեղծեցին մարդկութիւնը, մահը զիճակեցին մարդոց որդիներուն, իսկ անմահութիւնը վերապահեցին իրենց»: Ահա՛, սկեպտիկ իմաստա-

166-98



սիրութեան կերպարը զիցցաներգութեան, մահուայ անվիճելիութիւնը ողբերգող, Աստուածներու այս անողոք վճիռը, չի թեքեցաւ նոյնիսկ Գիլգամէշի մը գերմարդու գերակշռութենէն: Ըսկատագրի խարուսիկ ժպիտը պահ մը կը հրահրէ իր յոյսերը «վերերիտասարգման յուսութեք-տունկի» զիտովը, օձի մը նենգամիտ միջամտութիւնը, ափսոս, կը խլէ այդ բոյսը Գիլգամէշի ճաշակումէն: Քողաղերձենք թաքուն խորհուրդը սա տողերու պատեանէն: «Վերերիտասարգման յուսութեք-տունկի» զրախտարանական երանաւետութիւն մը կը յիշեցնէ, սակայն կորուսեալ զրախտի կրտսիւրը ունի իր մէջ: Մարդ-արարածը անոր կարօտախտէն կը հիւժի: Սձը կը փոխարինէ անմահութեան անմատչելի գաղափարը՝ մարդկային երեւակայութեան ամուլ խարխափումներուն դէմ: Մահը իր անխուսափելիութեան կի՞քը զրոշմած է մարդու զողողող սրտին վրայ: Տակաւին անգր-շիրմեան կեանքը կը մթագնի չարագուշակ անակնկալներով: Մարդոց որդիները, առանց դասակարգի, մեղաւորի և արդարի խտրութեան, պիտի ոչնչանան լուսազուրկ տանջարանին մէջ, թէև տասներկուերորդ տախտակը, մեղմացում մը կը ներմուծէ այդ վշտայոյզ ովկիանին մէջ: Կեանքի և մահուայ այս մտայլ պատկերին առջև, Գիլգամէշ կը ներբողէ հեշտասիրական իմաստասիրութեան մը նախընտրանքը, մեր ակնթարթային գոյութեան երկայնքին: «Կեր, արբ, ուրախ լիբի» եպիկուրեան աշխարհայեացքը՝ Բարելացիի նիւթով ճահիճուած հողիին համար, եկուոր գաղափարաբանութեան մը անազանգը չի հնչեցներ: «Տեսանելիով իր երջանկութիւնը բաւարարելու» ռամկացած նիւթապաշտութիւնը կը պատգամէ Գիլգամէշ մարդ-էականերուն, իբրև միակ բաժինը, իրենց խօլ վաղքին մէջ կեանքի պայքարի: Ահա, Գիլգամէշի գերմարդկային որոնումներուն անփառունակ արգասիքը:

զիներուն, իսկ անմահութիւնը վերապահեցին իրենց»: Ահա, Միջագետեան նիւթապաշտ մոլեռանդութեան գարշելի սեւեռումը, որ կը տարածէր իր ընդգրկումը, բուսական և կենդանական մարդիւր: Վրայ մինչև: Աստուածներու առհաւական աւանտեանքով, եղձանուկու մղձաւանջէն կը վտանգուէր: Թխամաթ-Մարտուք աստուածներու մենամարտը Թխամաթի մահովը վերջացաւ: Էս աստուած սպաննեց Արսուն և Մուամուն: Իսկ, սեւ գիրը որ կը մրտուէր մարդ արարածին աստուածատիպ ճակատը, հակազդեցութիւնը չէր մեղքի անկումի մը անելին, այլ ցնորամիտ երեւակայութեան մէկ մանկամիտ խաբկանքը թէ մարդ էակը անբաղձալի Գինկու աստուծոյ կողմէ քստեղծուելու զժրախտութեամբը, անդդամերձ՝ արտասուքի հովիտի մը ուղեւորութեան կը դատապարտուի: The Gilgamesh Epic and Old Testament Parallels, by Alexander Heidel, Chicago, Illinois, էջ 137:

Գիցթաբանական այս զրոյցը կը բախտաւորուէր մարդու բնախօսական կերտուածքին Իրականութեամբը: Մահը մարմնի և հողին անջատման գործողութիւնն էր: Մարմինը կը մխրճուէր իր յուրեժ նինջին մէջ, հողին ծօցը, մինչ հողին՝ բարի կամ չար վարկով, կը մեկնէր աղջամղջային ստորերկեան, լուսազուրկ կայանը՝ անվերադարձ երկիրը, ուր փոշին է հանապազօր սնունդը տակաւ առ տակաւ հողիներուն: Արդ, մահը կենսական թռիչքին կատարեալ անէացումը չէր ենթադրեր, այլ շօշափելիին և անտեսանելիին վշտայոյզ բողբէն:

Մարդը, աստուածներու ուղիէն շեղելով, կ'երագեցնէր գալուստը սեւամաղձ ստուերին: Մինչ, տաճարներու բարձրացումով, աղօթքով ու խունկով օժուել կեանք մը յապաղիլ կուտար բնութեան անողորմ օրէնքին յարձակողականը երկիւղած հողիին վրայ: Երբեմն ալ, բարեպաշտ արարքներ չէին երաշխաւորեր յամեցումը ճակատագրի վճռին:

Անմեղն ու մեղաւորը, զիտունն ու տգէտը, ազնուականն ու ռամիկը անխաբար կը տժգունին շիրմի նսեմութեան մտայլէն: Մահուայ ճիրաններէն չի կրցաւ պրծիլ նոյնիսկ գերմարդու հոչակով Գիլգամէշը, որքան հեզնանք պիտի տոթէր

ՄԱՆՐ ԲԱՐԵԼԱՅԻՆԵՐՈՒ ԵՒ ՂԻՆ ՈՒԻՏԻ ՄԷՅ

Ա. — ԲԱՐԵԼԱԿԱՆ

«Երբ աստուածները ստեղծեցին մարդկութիւնը, մահը սահմանեցին մարդոց որ-

նմանօրինակ առաջադրութիւն մը մարդկային ամբոխին կողմէ: Կեանքը կը ձեւափոխուէր մահուայ շեմին, երկրաւոր կեանքէն իր շարունակութեան շղթան պահելով որոշ չափով: Այս հաւատալիքը առնչող՝ հնագիտական պեղումներու գրական վկայութիւնները անժխտելի ապացոյցներ կը հանդիսանան. — Ուր և Գիշ քաղաքներու արքայական դամբաններէն՝ արտաշիբուռած են թագաւորական կառքեր, կահ կարասիք, զգեստեղէն, կարասներ զարնջուրի, ևն: Վերջին երախտագիտական տուրքը, անհրաժեշտ ազգակ մըն էր կենդանիներու հոգեկան անդորրութիւնը ապահովող: Հակառակ պարագային, ննջեցեալի լքուած հոգին՝ վրիժառու վայրագութեամբ կը տանջէր զանանք: Մահուան մրուրը կը մրտէր բոլոր մարդ էակները, կենդանական և բուսական անբանականութիւնը, և նոյնիսկ առակօրէն անմահ կարգ մը աստուածներ, առանց վարձատրական հեռանկարի մը՝ բարիներու հոյլին:

Բ. — ԵՐԲԱՅԱԿԱՆ

Միջագետեան ճակատագրապաշտ ըմբռնումը մահուայ, կը հակադրուի Հին Ուխտի գրականութեան մէջ, բարոյական մեկնարանութեան զերակշիտ միջամտութեան մը. — մահուայ ներմուծումը մեղքի իրրեարգութիւնք: Յաւերթ սրբութեամբ և անմահութեամբ պահուած մեր նախահայրերը շնորհազրկուեցան պատուիրագանցութեան թակարդով, Մին. Գ. 17-19. «Եւ ցԱզամ ասէ, փոխանակ զի լուար ձայնի կնօջգ քո, և կերթի ր ծառայ անախ յորմէ պսաւիւրեցի Բեզ անիսի միայն չուսի, Եւ կերար ի նմանէ, անիձեալ լիցի երկիր ի գործս քո, արտմութեամբ կերիցես զնա զամենայն աւուրս կենաց քոց. փուշ և տատակ բուսուցէ քեզ, և կերիցես զբանջար վայրի: Բրտամբք երեսաց քոց կերիցես զհաց քո, մինչև զարծցիս յերկիր ուստի ասար. զի հող էիր ի հող զարծցիս: Բարոյական խոր ենթահողի մը արժեւորումովը կը զերագանցուի Հին Սրբագան Մատենադրութիւնը երբայական, բարեյական անյատակ և քրմահանային ենթագրութիւններու վրայ մահուայ չուրջ: Իսրայելացիներու հոգեպաշտ հայեցողութեամբ, մահը անսօփոր երեսոյթի մը վանողականութեամբը, կը ճնշէր ան-

մահութիւն յանկերգող մարդկային սրտին վրայ: Անդր-շիրիմեան կայանը ոգիներու՝ շրէօլ՝ ԿՂՁՊ՝ կը կոչուէր երբայեցիներու մօտ: Երկրի խոր ընդերքներուն մէջ կը մարմնուէր անոր սահմանները: Ազջամուզը կը նսեմացնէր անոր տարածքը, Յովք, Ժ. 21-23. «Մինչչև երթեալ իցեմ՝ ուստի ոչ զառնայցեմ յերկիր խաւարին և մթին, յերկիր աղջամղջին յաւիտենական, ուր ոչ գոյ լոյս և ոչ տեսանելի զկեանս մարդկանս: Վերագարծի անակնկալը զհենէնէն չօրօքէ թող կենդանի բարեկամի մը կամ կողակցի մը վշտահար սիրար, Յովք, է. 9-11. «Իբրև զամպ շնչեալ յերկնից. զի եթէ իջանիցէ մարդ ի գոթոս. ոչ եւս ելցէ և ոչ զարձցի ի տուն իւր, և ոչ եւս ծանիցէ զնա տեղի իւր»: Ապականութեան այս գօտը սակայն զերծ բարեւական ստորերկրեայ աշխարհի շահամոլ և ունայնամիտ աստուածութիւններու ծածկահանարքներու ստորնութեանէն, կը վայելէ հայրական հրակողութիւնը տիեզերքի արարչին, Սաղմոս, ձԼԹ. 7-9. «Յո՞ երթայց ես յովզույ քումմէ, կամ յերեսաց քոց ես յո՞ փախեայց: Թէ ելանեմ յերկինս՝ զու անդ ես. Թէ իջանեմ ի գոթոս՝ և անդր մօտ ես: Հին Ուխտի Աստուածը չի մեռնիր, Սաղմոս, Ղ. 2-3. «Մինչչև լերինք հաստաւեալ էին, և մինչչև ստեղծեալ էիր զերկիր և զամենայն տիեզերս, յաւիտենից մինչև յաւիտեանս զու ես»: Սաղմ. 26-28. «Ի սկզբանէ. Տէր զհիմունս երկրի հաստատեցեր, և գործիք ձեռաց քոց երկրինք են: Նօքս անցանն, և զու կաս և մասս յաւիտեան, ամենեքեան օրպէս զձործս մաշեցին. օրպէս վերարկուս փոխեցես զնոսա և փոխեցին: Բայց զու նոյն իսկ ես, և ամք քո ոչ անցանննս:

Իսրայելեան շրէօլը չի բնութագրեր համայնակուլ ովկեանի մը ազահութիւնը, այլ մանուշանդ շարութեամբ սեւցած հագիներու տանջարանի մը երկիւղը: Իսկ ընտրանին բարի հոգիներու, պիտի հրճուի երկնքի երանութեան մէջ, Դան., ԺԲ. 2-4. «Եւ բազումք ի ննջեցելոց ի հող երկրի՝ յարիցեն. ոմանք ի կեանս յաւիտենականս, և ոմանք ի նախատինս և յամօթ յաւիտենականս: Եւ իմաստունք ծագեցեն իբրև զլուսաւորութիւն ի հաստատութեան, և բազումք յարգարոց՝ իբրև զաստեղս յա-

ւիտեանս՝ և եւս: Մեծիական փրկագործութեան նշանակէտն է բարի հոգիներու յարութիւնը, Յովբ, ԺԹ. 25-27. «Քանզի զիտեմ զի մշանջինաւոր է որ լուսանելոցն է զիս յերկրի, յարուցանել զմորթ իմ որ կերեաց զայս ամենայն. ի Տեառնէ վճարեցաւ ինձ այսո: Հին Արքայան Մատենագրութեան շքեղը, առաւելագէս չար հոգիներու հաւաքաժողբը կը պատկերացնէ: Մինչ բարի հոգիները ժառանգորդները պիտի հանդիսանան աստուածային երանութեան: Գրպուածի մը անխնայ հարուածին արդիւնքը չէ արդարի մը կեանքին շիջումը իր գարունէն իսկ, այլ աստուածային գութի և սիրոյ անաչառ մէկ երաշխիքը, անմեղը մեղքերու ճահիճէն ձերբազատել ձգտող:

ԲԱՂԴԱՍԱԿԱՆ ԵՋՐԱՓԱԿՈՒՄ

Իտրայեկեան վախճանաբանութիւնը չի կրեր ոչ մէկ կնիք Միջագետեան դիպուածապաշտութեան: Հին Աւիտի գրականութիւնը չի զեկաժարուիր ճակատագրի քրմայքովը, որ կոճղը կը կազմէ ասուրաբարեկական կրօնքին: Այս կրաւորական ըմբռնումը զաղափարական զուգահեռական մը կ'երկարի Յոյներու անազքիին, Հոսով մէյեյիներու ֆաթումին, և արարներու մէյեյուպին: Կոյր նախաաստուածութի մը զոհը կը հանդիսանայ բարեւալքիին կեանքը: Մեղաոր թէ արդար, պիտի հիւժի ան լուսազուրկ կայանին մէջ: Մինչ Հին Արքայան Մատենագրութիւնը երբայեցիներուն բարոյական յայտնատեսութեան մը աստուածային բնոյթովը կ'արժեւորէ մարդկային անձնաւորութիւնը: Չարը իր երկնաոտք պատուհասովը պիտի տանջուի աղջամղջային ստորերկրեայ զուրին մէջ: Մինչ արդարը պիտի լուսապակուի երկնքի մէջ, պիտի յարութիւն աննէ, ջերմօրէն ջատագովուած վարդապետութիւն մը Դանիէլի և Եսայիի մարգարէութիւններուն մէջ. The Gilgamesh Epic and Old Testament Parallels, by Alexander Heidel, Chicago, Illinois, էջ 223:

Իզուր է, որ համաբարեկական զըզրոցը՝ հոգեկան և բարոյական կենսաօրոզ աւելէ պարպուած՝ չոր անգամազննութեան կ'ենթարկէ Սուրբ Գրական հաւատալիքները: Հին Աւիտի կտակը՝ իր ներշնչումի անզուգական գերակշռութեամբ, բազդատական եզր չունի հեթանոս երկերուն հետ:

ԱՆՈՒՇԱՒԱՆ ԱՐՂ. ԶԳՋԱՆԵԱՆ (Շարունակիլ՝ 3)

ԵԿԵՂԵՅԱՆ-ՊԱՏՄԱԿԱՆ

“ՄԵՐ ՆԱԽՆԵԱՑ ՀԱԻԱՏՔԸ”

ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Բազմալիպի 1953 Նոյեմբեր-Դեկտեմբերի թիւը կը պարունակէ յօդուած մը վերոգրեալ խորագրով, և «Ս. Ներսէս Շնորհալի և Պետրոս Առաքեալ» ենթախորագրով. ստորագրուած է Հ. Ներսէս Տէր Ներսէսեանէ, և շարունակելի է: Այդ յօդուածին մէջ կան մեր գրածներուն վերաբերող կարգ մը անձիւղ կէտեր որոնց շուրջ հարկ կը համարինք արձանագրել մեր նկատողութիւնները:

1. — Էջ 233. — «Ոմանք». Գերապատիւ յօդուածագիրը ծանօթագրած է. «Կ'աղնարկէ կաթողիկէ հեղինակներուն»: — Աւելի ուղիղ պիտի ըլլար ըսել՝ հայ կաթողիկէ գրողներու:

2. — Հասկի մէջ լոյս աեսած մեր յօդուածին եզրակացութիւնը, թէ «Ս. Բարթողիմէոս Առաքեալ այնքան իշխանութիւն ստացած է Քրիստոսէ որքան Ս. Պետրոս Առաքեալ, և առաջինին յաջորդները նոյնքան իշխանութիւն ունին որքան երկրորդին յաջորդները», Գեր. յօդուածագրին թուած է «չունդալից», և իր կարծիքով ատիկա «նորելուկ գրեա մըն է, զոր կարգ մը Սաղէմեան կամ Անթիլիասեան զրիչներ ի զուր կը փորձեն մեր լուսամիտ հայրապետներուն բերանը զնել» (էջ 234): — Մեր եզրակացութիւնը նորելուկ գրեա մը չէ, այլ Մխիթարեան Մխարանութեան հիմնուէն զարեւր առաջ Մխիթար Ակեռացիէն չեփորուած հին ու յայտնի ճշմարտութիւն մը: Ան իր «Յաղագս Համապատուութեան Երկատասան Առաքելոց» երկին մէջ այս տեսութիւնը բազմաթիւ աւետարանական վկայութիւններով հաստատելէ յետոյ կ'եզրակացնէ. «Արդ՝ օրովհետեւ այսքան շուրջ զմեօք մածեալ ունիմք գրազմութիւն վերկայութեանցս, ի բաց ընկեցուք զամբարտաւանութիւն, որ է մայր խոսովութեան,